



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2163

241

4-75

1887

ԵՐԿՈՏԱՍԱՆ ՎԿԱՅՔ

(3)

Գ Ր Ե Ց

ՊԱՏ. Ա. ԿՈՍՏԱՆԴԵԱՆ

معادف عمومیه نظارت جلیله سنک ۱۴ تشرین باقی ۳۰۳ تاریخی
و ۸۳۰ نومرولی رخصتنامه سیله و آمریقسان مسیونر شرکتی
مصارفیله طبع اولمشدر.

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՆՏՍՆԵԱՆ
(ԱՐԱՄԵԱՆ)

1887

241
4-75

2010

2001

համար 241
4-75

ԵՐԿՈՏԱՍԱՆ ՎԿԱՅՔ

(Բարսիլ զըր խօսած է Պարո. Աւետիս Կոստանդնուսի
է Զմեռանէս 1880, փետրուար 6ին :)

« Ինչի համար վկաներ պիտի ըլլաւ : » Գործ Ա. 8 :

Տեառն մերոյ Յիսուսի Բրիստոսի այս խօսքէն զոր բնարան ընտրած ենք, նաեւ Յուդայի աեղ Մատաթիայի ընտրութեան ժամանակ Պետրոս առաքելոյ « Ասոնցմէ մին մեզի հետ վկայ ըլլայ անոր յարութեանը, » խօսքէն կը հասկցուի թէ տասներկու առաքելոց եւ անոնց ընկերաց յանձնուած պաշտօնն էր մասնաւորապէս վկայել իրենց Տէրոջ համար : Որպէս զի ստոյգ ծանօթութիւն ունենանք առաքելոց եւ անոնց ընկերաց յանձնուած այս պաշտօնին վրայ, հարկ է խօսիլ հետագայ չորս խնդրոց վրայ :

Նախ, Առաքելոց յանձնուած այս պաշտօնն ինչ՞ կը բաղկանար :

Երկրորդ, Առաքեալք կարող էին ի գործ դնել իրենց յանձնուած վկայութեան այս մեծ պաշտօնը :

Երրորդ, Առաքեալք ի՞նչ կերպով ի գործ դրին իրենց յանձնուած վկայութեան պաշտօնը :


Չորրորդ, Ի՞նչ էր որ այս կերպով վկայութիւն տարու կը մղէր առաքեալները :

Արդ, ձեր ուշադրութիւնը կը հրաւիրեմ այս չորս խնդիրներուն սրոց վրայ պիտի խօսիմ համառօտիւ :

Խնդիր առաջին

Առաքելոց յանձնուած այս պաշտօնն ինչք՞ կը բաղկանար :

Ինչպէս յայտնի կ'երեւի ընթացնէս, առաքելոց տալու վկայութիւնը իրենց Տէրովը վրայ էր, եւ էր անմահն, արտաքոյ կարգի եւ ի վեր քան զմիտս մարդոյ : Առաքեալք թէ՛ իրենց հայրենեաց մէջ եւ թէ՛ օտար երկրաց մէջ իրենց Տէրով վրայ սքանչելի եւ շատ դէպքեր պիտի պատմէին : Ըստ նոցա խօսից եւ վկայութեան, « Բարձրելոյն զօրութիւնը հովանի » ըլլալով կոյսը յղացած եւ արտաքոյ կարգի եղանակաւ մանուկ մը եկած էր աշխարհ անհայր, եւ թէ այն միջոցին երկինքէն հրեշտակներ իջնելով « Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ երկրի վրայ խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն, » երգած եւ անոր դալուստը օրհնած էին, նաեւ արեւելքէն մոգեր գալով ընծայած էին մանուկին՝ « Ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս, » եւ երկրպագութիւն ըրած էին անոր : Թէ այս մանուկը « ՚ը գարգանար խմաստութեամբ եւ հասակաւ եւ շնորհք գանեղով Աստուծմէ եւ ի մարդկանէ, » եւ մինչ էր տասներկու տարեկան, Երուսաղէմի գիւմնակիանաց հարցումներ ըրած եւ անոնց հարցմանց պատասխան տուած էր որով ներկայ գտնուողները յանջախ ղարմացած էին : Թէ երբ չափահաս ըլլալով պիտի սկսէր իւր հրատարակական պաշտօնին, գացած էր Յորդանան մկրտուիլ, եւ մինչ կը մկրտուէր « երկինք բացուեցաւ, եւ Հոգին Սուրբ մարմնաւոր տեսլեամբ իջաւ անոր վրայ աղաչեացոյ պէս, եւ ե-



39126-67

կաւ յերկնից ձայն որ կ'ըսէր, Դու ես սիրելի որդիս, քեզի հաճեցայ » Այն էակը որոյ վրայ այսպիսի վկայութիւն տրուած է, ինքն եւս ըսած է թէ է Որդի Աստուծոյ, մի ընդ Հօր, թէ իշխանութիւն ունի ամէն բանի վրայ որ կը գտնուի երկրիս վրայ եւ երկնից մէջ, թէ է Արարիչ եւ Լոյս աշխարհի եւ միջոց փրկութեան մարդկան, եւ իւր այս զարմանալի խօսքը հաստատած է աշխարհիս մէջ նմանը չտեսնուած իւր սուրբ վարուք, բարձրագոյն վարդապետութիւններով եւ սքանչելի եւ մեծամեծ գործերով, այնպէս որ ոչ միայն անոր թշնամիք անգամ կարող չեղան անոր վրայ գտնել որեւիցէ թերութիւն կամ մեղք, այլ եւ երկինք եւ երկիր, խօսուէն եւ անխօս էակը ի նպաստ անոր վկայութիւն տուած են : Զուրը տեսնելով իւր Արարիչը, առ ամօթոյ կարմրելով փոխուեցաւ գինւոյ, ախտք եւ հիւանդութիւնք ի ներկայութեան կենարարին անհետ եղան, հողմը անոր ձայնը լսելով դադարեցաւ եւ ծովուն կոհակները հանդարտեցան անոր սաստեղուն վրայ : Դեւք հալածական եղան անոր առջեւէն, բորոտները մաքրուեցան, համերց լեզուն եւ կուրաց աչերը բացուեցան, եւ հրամանաւ նորա չորեքօրեայ մեռեալն իսկ յարեաւ ի մեռելոց :

Ի վերջոյ այս էակը առաջուց լուր տուաւ թէ զինք զո՛հ պիտի մատուցանէր մարդոց փրկութեան համար, թէ յետոյ պիտի յառնէր ի մեռելոց, եւ թէ ինչ կերպով պիտի պատահէին ասոնք. եւ իւր կանխասացութեան համեմատ բռնուեցաւ թշնամիներէն, եւ խաչը հանուեցաւ, եւ մինչ խաչին վրայ

52550-66-6

էր՝ արեգակը խաւարեցաւ, եւ երկիր սասանեցաւ սոսկմանէն, ժայռերը պատառեցան, եւ տաճարին վարագոյրն երկուքի բաժնուեցաւ: Անոր հաւատարիմ բարեկամք պատուական մարմինը խաչէն վար առնելով դրին գերեզմանի մէջ, եւ Նա իւր մեծ կարողութեամբ երեք օրէն յարեաւ ի մեռելոց, այնուհետեւ շատ անգամ երեւցաւ տասներկու առաքելոց եւ ուրիշներու, անոնց հետ կերաւ, խմեց, անոնց առջեւ ոչ սակաւ նշաններ եւ սքանչելիք գործեց եւ յետոյ երկինք համբարձաւ:

Առաքելոց յանձնուած վկայութեան առարկային այսպէս զարմանալի ըլլալը բնականապէս կը թելադրէ մեզ երկրորդ խնդիրը:

ԽՆԴԷՆ ԵՐԿՐՈՐԴ

Առաքեալը կարող էին ի գործ դնել անոնց յանձնուած վկայութեան այս մեծ պաշտօնը:

Առաքեալը ունէին բոլոր հանգամանքները որ կը պահանջուին արժանահաւատ վկաներէ:

Այս վկայք էին չափահաս, իմաստուն եւ հաւատարիմ մարդիկ: Անոնց վարքը եւ բարքը, իրենց գրուածոց մէջ տեսնուած պարզութիւնը եւ ջերմ նախանձաւորութիւնը որ ունէին իրենց պաշտօնին վրայ, ապացոյց են թէ անոնք էին բարի վարուց տէր եւ հաւատարիմ վկաներ:

Այս վկայից թիւը պահանջուածէն անգամ աւելի էր: Ամէն ժամանակ ընդունուած կանոն է թէ երկու կամ երեք վկայիւք կ'որոշուի ամէն լընդգիր, բայց ահա այս բաներուն համար վկայողք էին տասներկու առաքեալք եւ նոցա ընկերք:

Այս վկայից վկայութիւններն իրարու համաձայն էին: Թէ՛ չորս Աւետարանաց եւ թէ՛ Առաքելական Թղթոց մէջ Յիսուս Քրիստոսի համար տրուած վկայութիւնք համաձայն են իրարու: Ամենուն վկայութիւնը մի եւ նոյն է նկատմամբ Անոր սուրբ վարուց եւ սքանչելի գործոց եւ բարձրագոյն նպատակին, եւ եթէ կը տեսնուին ուրեք ուրեք փոքր տարբերութիւնք, եւ յաւելեալ կամ զեղչեալ պարագաներ աստ անդ անոնց վկայութեանց մէջ, այն տարբերութիւնք այնպիսի են ինչպէս կ'ըլլան բնականապէս երբ չորս անձինք կը նկատեն տաճար մը իւրաքանչիւր ոք անոր մէկ կողմէն միայն նայելով անոր վրայ, բայց երբ նկարներուն չորսն իրար բերուին, կը ներկայացունեն ամբողջ տաճարը: Այս վկայք նկարեցին զՅիսուս Քրիստոս, Աստուծոյ Տաճարը, նայելով անոր վրայ իւրաքանչիւր ոք տարբեր տեսակէսներէ, եւ հարկաւ ուրեք ուրեք կրնան տարբեր երեւիլ, բայց երբ իրարու քով բերուին անոնց վկայութիւնք եւ նկարագրութիւնք, կը տեսնուի քաջայայտ թէ ամենքին կը կազմեն սրբազան վարքն այն էակին որ է Մարդ եւ Աստուած կատարեալ:

Այս վկայք էին այնպիսի անձինք որ բուն իսկ իրենց աջօք տեսած էին իրենց պատմած դիպուածներուն մեծագոյն մասը, եւ ունէին նպատաւոր առիթ եւ միջոցներ քննելու իրենց չտեսած ուրիշ դիպուածոց ստոյգ լինելուն ապացոյցները: Այս վկայից ամէնքն էին այն երկրէն ուր Յիսուս Քրիստոս եկաւ աշխարհ, եւ բաց աստի անոնցմէ ոմանք կը բնակէին քաղաքին մէջ ուր կը բնակէր նա, եւ

մերձակայ գիւղօրէից մէջ: Լաւ առիթ ունեցած էին քննել եւ ստուգել անոր աշակերտելէ առաջ տեղի ունեցած դիպուածները, եւ երբ աշակերտեցան անոր, երեք տարի գիշեր ցերեկ անոր հետ ըլլալով կերած եւ խմած էին անոր հետ, նաեւ միւսնոյն նաւու մէջ նստած, անոր երեսին լոյսը տեսած, սքանչելի վարդապետութիւնները լսած եւ սուրբ վարուց եւ կենցաղոյն լաւ վերահասու եղած էին: Կերած էին հացերէն եւ ձուկերէն զորս հրաշքով ամեցուցած էին անոր ձեռուքները, տեսակցած էին այն անձանց հետ զորս յարուցած էր ի մեռելոց, եւ տեսած էին անոր փառքը: Այնպէս որ մաքուր խղճով կարող էին ըսել, «Այն որ ի սկզբանէ էր, որոյ համար լեցինք, զոր տեսանք մեր աչօք, որուն նայեցանք եւ զոր մեր ձեռուքները շօշափեցին կենաց Բանին վրայ կը պատմենք ձեզ:»

Ուրիշ պարագայք եւս ապացոյց են այս վկայից վկայութեան ճշմարիտ ըլլալուն: Այն պարագայք են խնդրոյն հետ վերաբերութիւն ունեցող անձանց անունները եւ տիտղոսները, քաղաքացի եւ գիւղօրէից դիրքը եւ այլ յատկութիւնք, եւ Հրէից այն ատենուան վիճակը, Հռոմէական կառավարութիւնը եւ անոր պաշտօնակալք, Տեսուն մերոյ խաչելութեան ժամանակ պատահած խաւարը, որոց ամենուն վրայ Աւետարանին աւանդած պատմութիւնը համաձայն է առաքելոց ժամանակակից մատենագրաց պատմածներուն:

Ահա այսպիսի հաւատարիմ եւ առաքլինի տասներկու անձինք էին այն վկայք որ բաց ի վկաներէ

պահանջուած յատկութիւններն ունենալէ՝ առաջնորդ ունէին իրենց՝ զՀոգին Սուրբ, վասն որոյ ամէն անկողմնակալ եւ անաչառ անձ չկրնար չընդունիլ անոնց վկայութիւնը:

Հոս կրնայ հարցուիլ, Միթէ հնարաւոր չէ՞ որ քանի մը անձինք անձնական շահու համար վկայութիւն տան այնպիսի բանի մը զոր ոչ տեսած են եւ ոչ գիտեն: Ինչէ՞ն յայտնի է թէ՞ առաքեալք մաքուր խղճով վկայեցին իրենց Տէրօջը համար:

Այս հարցումը կ'առաջնորդէ զմեզ խօսիլ երրորդ խնդրոյն վրայ:

Խնդրէ երրորդ

Առաքեալք ի՞նչ կերպով ի գործ դրին իրենց յանձնուած վկայութեան պաշտօնը:

Առաքելոց տուած այս վկայութեան կերպը եւ եղանակը զօրաւոր ապացոյց է թէ՞ անոնք չփրնուեցին անձնական շահ:

Առաքեալք տուին այս վկայութիւնը շատ համբերութեամբ, նեղութիւն կրելով, բանտ դրուելով, անօթի եւ ծարաւ մնալով, եւ անձին նուիրմամբ եւ անձնական շահ եւ հանգիստ զոհելով: Պատմութիւնը մեզ կ'աւանդէ թէ՞ այս վկայութիւնը տալուն պատճառաւ Յակոբոս յերուսաղէմ եւ Մատթէոս յԵթէովպիա սպանուեցան սրով: Մարկոս քաշկոտուեցաւ Աղէքսանդրիոյ փողոցներուն մէջ աւանդեց իւր հոգին: Ղուկաս ի Յունաստան թըրնամեաց ձեռամբ կախուեցաւ ձիթեռնիէ մը: Յովհաննէս եռացեալ կաթնայի մէջ նետուեցաւ: Պետրոս գլխիվայր խաչուեցաւ ի Հռոմ: Յակոբոս կըրտ-

սեր, վար նետուեցաւ տաճարին աշտարակէն: Փի-
 չիպպոս Փախեղիոյ մէջ սիւնէ մը կախուելով մար-
 տիրոսացաւ: Բարթողիմէոսի մորթը հանեցին ողջ
 ողջ: Անդրէաս խաչուեցաւ, եւ խաչին վրայ մինչեւ
 հոգին աւանդելը վկայութիւն տուաւ Տէր Յիսու-
 սի վրայ: Թովմաս նահատակուեցաւ՝ դաշոյնիւ
 զարնուելով Հնդկաստանի Գորոմանդէլ գաւառին
 մէջ: Յուդա սպանուեցաւ նետահար: Մատաթիա
 նախ քարկոծուեցաւ եւ յետոյ գլխատուեցաւ:
 Բառնաբաս ի թեսաղոնիկէ Հրէից ձեռամբ քար-
 կոծուելով մարտիրոսացաւ: Պօղոս շատ անգամ մա-
 հուան վտանգներու նշաւակ ըլլալէ ետքը հուսկ
 ուրեմն գլխատուեցաւ ի Հռոմ Ներոն կայսեր հրա-
 մանաւ: Ինչպէս որ առաքեալք եւ անոնց ժամա-
 նակակիցք վկայեցին իրենց Տէրոջը համար իրենց
 անձերը զոհելով, անոնցմէ ետքն եկող Քրիստոն-
 եայք եւս այնպիսի չարչարանօք տուին վկայու-
 թիւն: Չկար զանոնք պաշտպանող կառավարու-
 թիւն մը, եւ ոչ երկիր մը ուր դիմէին ապաստա-
 նել, այնպէս որ ի դէպ է ըսել անոնց համար թէ,
 «Քարկոծեցան, սղոցեցան, փորձանաց մէջ ինկան,
 մեռան սպանմամբ սրոյ, ոչխարի մորթերով եւ այ-
 ծի մորթերով շրջեցան կարօտութիւն կրելով, ի
 նեղ խնայով, չարչարուելով, որոց արժանի չէր աշ-
 խարհս:»

Այս կերպով իրենց անձը զոհելով վկայութիւն
 տուողներու համար ըսենք թէ անձնական շահու
 համար ըրին: Եթէ ըսենք այսպէս, ոչ միտք կ'ըն-
 դունի գայն եւ ոչ խիղճը կը հաւանի անոր: Ու-
 բեմն ի՞նչպէս մեկնենք առաքելոց մինչեւ իսկ զմահ

յանձն առնելով հաւատարմութեամբ այս պաշտօնը
 կատարելը: Այս հարցումը զմեզ կ'առաջնորդէ
 չորրորդ խնդրոյ:

Խնդիր ԸՐԵՐԵՐ

Ի՞նչ էր որ այս կերպով վկայութիւն տալը կը
 մղէր առաքեալները:

Առաքելոց վիճակին վրայ հասկցուածին նայելով
 զանոնք այս կերպով վկայութիւն տալը մղողը չէր
 կրնար ըլլալ անձնական շահը, այսինքն այս կեր-
 պով հարստանալը կամ փառք եւ անուն վաստակե-
 լու, կամ աշխարհային պաշտօն, աւագութիւն կամ
 հանդիստ ձեռք բերելու փախաքը: Վասն զի մինչ
 առաքեալք ամէն տեղ հալածանք կը կրէին, եւ
 կ'ամբաստանուէին իրբեւ աշխարհը տակն ի վերայ
 ընողներ, մեռած մարդ մը քարոզողներ, այսու ա-
 մենայնիւ հոգ չընելով կը ջանային կատարել իրենց
 պաշտօնն ամենայն հաւատարմութեամբ: Անոնք
 կ'ըսէին «Ամէն կողմանէ վշտացած ենք, բայց ի նեղ
 ինկած չենք. կարօտեալ ենք, բայց յուսահատեալ
 չենք. հալածեալ ենք, բայց լքեալ չենք. վար նե-
 տուած ենք, բայց կորուսեալ չենք: Յամենայն
 ժամ Յիսուսի մահը կը կրենք մեր մարմիններուն
 մէջ, . . . Յիսուսի համար միշտ ի մահ կը մատ-
 նուինք:» Միթէ անձնական շահու շարժառիթ կըր-
 նայ ընծայուիլ այնպիսի անձանց որ իրենց պաշտօ-
 ը կը կատարէին այսօրինակ նեղութեանց եւ հա-
 լածանաց մէջ:

Արդեօք յիմար էին այս մարդիկ: Ի՞նչպէս բա-
 ցատրենք անոնց առանց փոփոխելու իրենց ընթաց-

քը շարունակելն իրենց գործը, մինչ իրենց Տէրոջ համար վկայութիւն տալուն պատճառաւ այս աստիճանի հալածանաց նշաւակ կ'ըլլային: Եթէ ըսենք թէ յիմար էին, ի՞նչպէս կրնային յիմար մարդիկ խորհել այնպիսի բարձր վարդապետութիւններ որոց խելք հասցունելու կարող չէին ոչ Հրէից վարդապետք եւ ոչ իսկ նոքին ինքեանք Յունաց փիլիսոփայք: Ի՞նչպէս կրնային ի դիր անցունել այնպիսի մեծ էպիկ մը սրբազան վարքը այսպիսի պարզ ոճով եւ կատարելութեամբ, եւ ի՞նչպէս կրնային ապագայ դիպուածներու վրայ լուր տալ անոնց պատահելէն առաջ:

Արդեօք անոնց վարդապետը խաբած էր զանոնք: Եթէ ըսենք թէ անոնց վարդապետը խաբած էր զանոնք, տակաւին չլուծուիր խնդիրը, վասնզի աշխարհ եկած չէ նման այս վարդապետին որ ճշմարտութիւն խօսի ամենայն համարձակութեամբ: Չխաբեց նա զանոնք պարտապ եւ սնոտի խոտտումներով, այլ կ'ըսէր իւր հետեւողաց, «Եթէ ոք իմ հետեւէս գալ կ'ուզէ, թող ուրանայ իւր անձը եւ վերցունէ իւր խաչը եւ գայ իմ հետեւէս:» «Մառան մեծ չէ քան զաէր իւր: Եթէ զիս հալածեցին, զձեզ եւս պիտի հալածեն:» «Իմ անուանս համար ատելի պիտի ըլլաք բոլոր ազգաց:» Յայտնի է թէ երբ վարդապետ մը իրեն ծառայելու պայմաններն այս աստիճան պարզ կերպով կը յայտնէ, անոր հետեւողք հարկաւ նախապէս յանձն առած են ամէն նեղութիւն եւ հալածանք:

Արդ, ի՞նչպէս մեկնենք այս մարդոց ընթացքը որ պատրաստ էին վկայել իրենց Տէրոջ համար

յանձն առնլով ամէն տեսակ հալածանք եւ մինչեւ իսկ սոսկալի մահ: Զանոնք այս կերպ վկայութիւն տալու մղուղն ի՞նչ էր:

Եղբարք, այս նոր խնդիր չէ. այս խնդիր կը լուծուի Պետրոսի եւ Յովհաննու պատասխանելովն առ վարդապետս եւ քահանայապետս Հրէից երբ նոքա առաւել քան հազար ութ հարիւր տարի առաջ առաքելոց համարձակ խօսուածքը եւ վկայութիւնը տեսնելով ինկան ահի եւ շիոթութեան մէջ եւ խստիւ հարցաքննեցին զանոնք: Պետրոս եւ Յովհաննէս առաքեալք պատասխանեցին իրենց անվեհեր համարձակութեան վրայ յսպուշ կրթեալ Հրէից, «Մենք զոր տեսանք եւ լսեցինք՝ չենք կրնար չխօսել» (Գործ. Դ. 20), որով յայտնեցին թէ անոնց իրենց Տէրոջ համար տուած վկայութիւնը արդիւնք էր Ներքին համազման եւ պարբանախեան զբար պիտան: Անոնք գիտնալով թէ Իսրայելի որդիք ապերախա գտնուած էին Աստուծոյ սիրոյն զոր յայտնեց նա տալով իւր միածին Որդին վասն վերլուծեան աշխարհի, եւ այսպէս իրենց վրայ հրաւիրած էին ահաւոր բարկութիւն, ի ներքուստ կը զգային թէ պարտական էին յայտնել ճշմարտութիւնը եւ հրաւիրել իրենց հայրենակիցները որպէս զի ժամ առաջ ստաշխարեն, եւ մղուելով այս զօրաւոր զգացումէն վկայութիւն կու տային ճշմարտութեան: Պօղոս առաքեալ եւս նման Պետրոսի եւ Յովհաննու, ճշմարտութիւնը տարածելու պարտական լինելուն ի ներքուստ համոզուած ըլլալէն շարժեալ կ'ըսէ, «Վայ է ինձ եթէ չքարոզեմ Աւետարանը,» եւ «Քրիստոսի սէրը կը սովպէ զմեզ:»

Ճշմարտութիւնն յայտնելու համար առաքելոց իրենց ներսիդին զգացած ստիպումն այնքան զօրաւոր էր որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ ներկայ եւ ոչ գալու բաները կարող էին լռեցունել զանոնք: Չիք տարակոյս թէ այն բանը որ առաքելական դարէն մինչեւ մեր օրերը հազարաւորաց կուտայ թողուլ իրենց հայրենիքը եւ ամէն հանգստութիւն եւ վաշելում, երթալ օտար երկիրներ, եւ այն տեղերն Աւետարան քարոզելու համար իրենց կեանքը նուիրել եւ մինչեւ իսկ իրենց անձերը զոհել, ոչ թէ, ինչպէս կը կարծէ աշխարհ, անձնական շահու սէրն է, այլ անոնց ներքին համագումը եւ պարտականութեան զգացումը, ինչպէս ըսուեցաւ վերը:

Այս տեսակ անձինք երբ կը տեսնեն մէկ կողմը Աստուծոյ անճառելի սիրով պատրաստուած մեծ ընթրիքը, միւս կողմը՝ իրենց ընկեր մարդկան սովամահ կորուստը, մէկ կողմը յաւիանական ժայռէն ըլլաող կենաց ջուրը, եւ միւս կողմը՝ ծարաւէ մահուան դուռը հասած մարդիկ, մէկ կողմը Հօրը տունը եւ անոր բազմապիսի չնորհները, եւ միւս կողմը՝ իրենց ճամբան կորսնցունողներուն թշուառ վիճակը, խորապէս կը զգան իրենց սիրտերուն մէջ թէ պարտական են Աւետարանին լուրն հաղորդել ամենուն, եւ թէ անհնար է անտարբեր կենալ այս բուռն զգացման դէմ:

Ահա այսպիսի քարոզիչներ են այն անձինք որոց պէտք ունի Գրիստոնէական Եկեղեցին: Ազազենք զԱստուած որպէս զի միշտ այսպիսի մշակներ հանէ իւր սպեւոյն:



hh

2105